

ՀԱՆԴԻՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

ԺԱՆ ՏԻԷՅԼԱՖՈՒԱ ՏԻԿՆՈՅ

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ Ի ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

(ՏԵՌ Համոր ԽԲ. Էջ 361):

Ե

Քաղցկեացի կնոք մը զժագրութեան ծանօթութիւնք . — Պարտկական օրացոյցն . — Եղբ 'ի Դաւրիմէ . — Շիստազնացը 'ի Մէկւու Խորասանի . — Կիև մասնկահիկ մը . — Միասեռ . — Օրիորդի դղեկին վեպն . — Ճպատարք - Բօլ :

19 Ապրիլ, օր Զատուկի : — Մեծ հանդէս էր այսօր յամենայն հիւպատարանս : Յետ ընդունելութեանց գաղղիական զրօշազարդ պատշգամին վըրայ ելայ, քիչ մը հանդշելու համար : Արևն իր վերջին ճառագայթմէներով էր լուսաւորէր Զոպէխափ սատանն . բոլոր քաղաքն բոցավառեալ կ'երեւէր : Այս տեսարաննաւս զմայլած ատեն՝ յանկարծ նուաղ ձայն մը կանչեց զիս . « Սահէպ, ըստ մեղմով՝ մերձաւոր տան քաղդէացի կին մի, որոյ գեղեցկութեան համբաւն է իր ցեղին տիպար լինեն արդէն ծանօթ էր ինձ . ցըցուր ինձ ամէն առաւոս պատշգամին վրայ հանած նկարդդ »: Այ երեք մաքէս անցեր էր թէ գիշերոյ ժամանակ հանած նկարդս այսպէս անմեղաբար հետազոտուած էին : Աղջունեցի հետո խօսողը և հրաւիրեցի զի՞նքն լուսանկար գործոյս առջնը գալու . հաւանեցաւ . գործին ալ իսկոյն պատրաստ էր, բայց օրն խոնարհելով՝ անհնարին եղաւ լուսազրել : Այն ատեն փութացաց էրիկս կանչելու իր մատիտներով հանդերձ, ոուցէ վազը չքնաղ Ռաքին նոյնչափ յօժարութիւն չկարենայ ցու-

ցանել : Ծնօտն ու մինչև 'ի ռնգունս ծածկող քօղն քիչ մը շտկելէ վերջը , արիստրար կեցաւ, ուսոց վրայ ձգեց իր լոթերլինքը, և քանի մի վայրկեան արձանացած անշարժ մնաց : Իր սեւաւ աշկումկն չարաճնութեամբ լի են . քառակուսի քիթն՝ գծագրութեան կորու վութիւն մը տուած է, յոր ոչ ինչ նուազ կ'ազդեն նուրբ շրթունքն ես իրենց ձեսովն և թխագոյն կարմիր գունովն : Կերպարանաց յայտարար բնագրոշմն է՝ 'ի բերանցն ի քիթն միջանկեալ մեծ հեռաւորութիւնն : Քաղդէացին դրած է գիլոյն վրայ ճենացի կարմիր գուն շղարչ մը, որ գագամիան շուրջ խոչըր հանգուցալ մը հաստատուած է, գունդ մը ձեացընելով ճակտին վրայ : Սիաւ մետաքսով ժամպահնազարդ գալէմբար (սոոյդ պարսկական նկարէն կտաւ) կապայ մը զգեցած է, որ լայնարձակ քուենայի մը ներքուսա կ'երեւի, և 'ի սպառ կանացի կերպարանքն կը ծածկէ :

Երրոր ճրադի լուսով գծագրեալ գէկին լմնցաւ, մէկէն ձեռքն առաւ Ռաքին . և իր գծագրութեան տարրա . կան ծանօթութեանց 'ի նշան 'ի սկըզբան զլուխն վար բանած նայեցաւ . յետոյ մեծապէս շնորհակալ եղաւ, երեւոր ինամով ծածկեց ու հեռացաւ :

20 Ապրիլ . — Երեկ Հանձնն կարաւանապետն՝ մեր աղխը նայելու եկաւ, արծուի աշօք զննելով թէ քանի ջորիք հարկաւոր էին մեր բեռինքը կրե-

Հու համար: Ուզի երնելու ժամանակն սովորելու համար, պէտք է օրացուցին պատուելըն ըստ պատշաճի ուղևորացն հանդիպյըննել. օրացուցին պատգամ մ'է որ ամէն ծանր ու չնչին իրազութեանց մէջ հաւասարապէս կը հարցուի. և ոչ երբեք աստղերը չգիտած՝ դործ մը կը սկսուի: Օր կոյ որ ճանապարհորդելու յաջող է, և այլ այցելութեան երթալու. շատ անդամ ժամն ալ կ'որչուի: Դերձակ մը երբեք չի համարձակիր պատուիրեալ ժամանակն դուրս չափն առնուլ, կտրածն ապահովապէս կը սխալի:

Ճանդիպութիւնն՝ անշուշո՛ յաջողակի եղած են սյօր, որ չարփաւարքն առաօտանց կանուխ եկան հարցանելու մեղի՝ թէ արգեօք ուղևորելու պատուածու ենք. մենք՝ ոյր պատասխանցինք. անոր վրայ ձիերն հալաւ, անյապաղ պիտի գան ըսին: Ես ալ միամուրարա հրացանս յուսս, մորակ ՚ի ձեռին՝ մէկէն հիւպատարանին գաւիթը կ'իջնեմ, անդ քանի մը վայրիենէն ձի հեծնել կարծելով: Առաւտեան ժամն վեց է. մինչև եօթն կը սպասեմ, բայց եկող շտեմնելով՝ դահմը կը վերադառնամ:

— Ի՞նչ կ'ընէք այդշափ կանուխ, զիսանոց ՚ի գլուխ և հրացան յուս, կ'ըսէ ինձ հիւպատան:

— Զիերն մէկէն պիտի դային: հայտ, բայն չարփաւարք, ես ալ կարծեցի թէ կանուխ պիտի մեկնինք:

— Մի փութաք, վրայ բերաւ Պ. Պեռնէ. հայտ մինչև իրիկունն ալ կը ընայ հասկցուիլ, մեղի հետ նախաճաշելու պատրաստուեցէք: Եթէ կ'ուղէք կարաւանաւ հանգիստ ու զուարձակի ուղևորութիւնն մը ընել, պէտք է համբերութեամբ զինուիք, մինչև այն օրն՝ սր վարժէք զձեղ սպասեցնել տալու: Այս երկրիս մէջ ամենուն յարդանքն ու համակրութիւնն ստանալու համար, պէտք է իմաստութեամբ՝ ժամանակին ագահ չցուցընել զձեզ: Միայն այն մարդիկն՝ որոց վրայ համարում չկայ՝ ժամերնին կը համբեն, իսկ բարձրաս-

ակճան և զիսոնական անձինք՝ այնպիսի վասահութեամբ ու խելքով դորձերնին կ'ընեն, որք միշտ հազար ու մէկ պարապայ ժամանակ ունին »:

Կէս օրուան գրեթէ ժամն մէկ է. վողոցն՝ որ ընդհանրապէս միշտ խաղաղ է, յանկարծ անսովոր աղաղակաւ կը լցուի: Ալհամուպալան (փակը զստուծոյ), մեր բեռանց և ծառայից համար պէտք եղած տասն ձիերն են: Տաճիկ ցեղն որ այնչափ հռչակաւոր է տեղուս մէջ շատ խեղճ օրինակ մը կ'ընդայէ այս վարժութեամբ անասնավուս: Տասն և ութ հանգոյց հետի ենքի թէ հրանէ. արդեզք պիտի կարբենանք հասնիլ հսն այսպիսի գրաստներով, վերջապէս ուղի կ'ինկնեանք:

Քաղաքին գրան քով յանկարծ ինքնիքս դարմանքով առանձին գտայ բեռանցս և ծառայից հետ մէկտեղ. աշքերս ՚ի զուր միւս ուղեկիցքը կը վինառեն, անոնք Մէշէտի իտէզա իմամին գերեզմանին ուխափ գնացեր են:

— Գիշերս, ըստ Հաճին, որ մեզի հետ գնալով՝ պատուեց զմեզ, քաղաքէս երկու փարսսի հեռու գիւղի մը մէջ պիտի անցընենք. հոն է կարաւանին ընդհանուր ժողովասեղին, ուր պէտք է գիշերս ժողովինք, վասն զի վավը առաւտու արշալուացին՝ քսան և երկու աւուրց ուղեկորութիւնն պիտի սկսինք, յորոց յետոյ՝ եթէ Աստուած կամենայ՝ Ապտիւլ Աղման Շահին ոսկեայ գմբէթն պիտի նշարենք:

— Եւ քանի ժամ կը տեեն ձեր հանգոցքն, ըստ իրեն:

— Բարեկարգ և աղէկ առաջնորդուած կարաւան մը, ինչպէս է իմս, ժամն՝ երեք քառորդ փարսսի, և օրն՝ վեց կամ ութ հանգոյց կը կտրէ:

Փարսսին՝ որում յայն մատենագիրներն փարսսանդ (Փարսից քար) կ'ըսեն, գրեթէ վեց մղնի կը համապատասխանէ: Բառին նշանակութեան նայելով՝ կարծես թէ նաև յԱրևելս, ինչպէս ՚ի Հռովմ, ճանապարհներն քարերով նշանակուած էին ՚ի հնումն, որ ուղղորդց ուղղոյն երկարութիւնը ցու-

յընելու կը ծառայէին։ Թէպէտ այսօր քարինքս ալ չկան, բայց կարևանքն մի և նոյն ընթացքավ և մի և նոյն ճանապարհէն երթալուն համար, չար-վատարքն ճիշտ կը գիտնան մէկ հան զցցէ ՚ի միւսն եղած հեռաւորութիւնն, զոր տեղ տեղ զոհնազան պատհական առարքայինք կը նշաննեն։ Արքունական ուղղոյն վրայ սխալմանքն անզգալի են, իսկ թէ որ երբեմն կը տած ուղղոյն հանգոյցն անհամեմատ երկարի, պատճառն ձմեռ եղանակի մէջ անդնալի ճանապարհին անհար-թութիւնն է։ Փոքրադոյն հեղեղն՝ որ ՚ի մերձակայ լիրանց վար իջնէ, երկար շրջաններ ընել կու տաց երբեմն, մին-չն որ հուն մը դտնուի, ընդ որ ծանրա-բեռնեալ դրսասոր կարենան անցնիլ։

Պասմիճ գեղն հասնելով ուղեցցցքն Զափար-խանէ (սուրհանդակաց տուն) տարին զմեզ, ուր Դաւրիթէ ՚ի թէշ-րան հաստատուած սուրհանդակաց փոփոխելու ձերեն կը գտնուին։ Գա-ռակուսի շնչքս շլշտպատ մ'ունի, որոյ ներքսակողմն հողածածք ախտոններ շինուած են։ Ամառ ժամանակ գաւ-թին չորս կողմն կը կապեն երիվալքը, պատին խորութեան մէջ փորսուած մասրներու աւջև։ Մտից դրան վրայ փոքր սենեակ մի կայ, որ չորս կողմէն բաց դռներէ կամ պատուհաններէ կը լրւաւորուի։ Ապակւոյ տեղ փայտէ վանդակափեղիք են, որ թէպէտ հողմոց ազատ ընթացք կու տան, բայց խիտ-առխիտ լինելով բաւական են ան-զցոյշ հայեցուածն խափանելու։ Ուրիշ չգոտնուելուն համար՝ ստիպուած ենք ոյս հողմահար սենեակն առնուլ մե-ղի, որոյ անունն է պալա - խանէ, բարձր սենեակ։

Մինչդեռ մաֆրէքն դատարկուելու հետ են, այց կ'ենեմ գեղս վաճառա-տեղոյն, որ բաւականապէս հոծ է պէտքէս ընչիւք։ Կը գտնուին անդանօր ոսկեթղթով պատասեալ ուսւ կար-միր մոմեղէք, Մարտիլիոյ շաքար, ար-մաւ և մածուն առաւելաւն հանդերձ։ Դեռ կը լլէինք՝ երեկոյացաւ օրն։

բայց մեր փոյթը չէ, վասն զի կահերնիս պատրաստ է։ Սենեկին մէջ կը գըտ-նուի սպիտակ փայտէ սեղան մը, յար դով լի պարկիր, որք առ այժմ գահոյից անկ կը ծառայէն, մինչ որ անկողնոյ սկսին գործածուիլ. պատին մէջ փո-րւած խորշին մէջ զետեղւած են թէշ-աման մը, սամովար մը, աշտանակ մը և վերջապէս աղէկ կրակի մը վրայ կ'եր-գեն ծխեցող պյոտեր։ Ուրախութեանս չափ չկայ, ոսկայն տեղական բան ալ չկայ աշխարհիս վրայ. օրինաւոր հպար-տութեան խոկոյն ծանր փորձանիք մը կը հանդիպի։ Հողմն երեկոյեան գէմ կը զրվանայ, ծիսաննն ծխոյ մրրիկ մը ներս կը զարնէ, ճրադը կը մարի. բո-րէտա՞ հիւսիսոյ հողմն կը տիրանայ սենեկիս, խորխափելով կը յաջողում վերջապէս փայտեայ վանդակափեղ-ին առջև վերարկու, առածգական խէտէ հանդերձ և կրկնակի կախելու, հաստատելով զանոնք Դաւրիթու հիւ-պատին յանձնարարութեամբն զնուած գամերով և մրճով. կ'օրէնեմ զինքն այժմ, իր ինծի տուած բարի խորհըր-դոյն համար։

24 Ապրիլ. — Արդարոյ քունն կը լի-նէի գիշերու, երր Հանձիի ձայնն թնդաց յանկարծակի. «Ելք, Սահէպ, կը-սէր, ամենկնիս պատրաստք ենք, եր-կայն է հանգոյցն, եթէ առաւօտը կա-նուխ Զափար-խանէն թօղունք, մեծ բան է եթէ յառաջ քան զցիշերն ման-գիլ (տուն) կարենանք համենել։» Ժա-մին մէկ է առաւօտեան. երկուքնին՝ երիկս և ես համառօտի կը յարդա-րուինք. և որովհէտեւ բացօթեայ բնա-կած ենք, խոհեմութիւն համարեցանք մեր կովկասու ողլորութիւնն դարձեալ ՚ի դործ գնել, այսինքն է հագուստով ննջել. մարմին, զլուխ և մանաւանդ աշքերնիս ընդարձակ կապերտով մը ծածկիլով, զոր ՚ի Դաւրիթ մեղի հա-մար շինել ուսւինք, ըստ պարսկական նորաձևութեան։ Յետոյ զարմանալով մեր ծառայից գանդաղըթեան վրայ որսով բեռներն կը զեաեղէին, սկսայ յանդիմանել զիրենք։

— ի՞նչ պիտի ընկը, այն երեք շորս ժամուց մէջ, զոր հոս պիտի անցը-նենք, կը պատասխանեն ինծի:

Այն ատեն՝ բայց քիչ մը ուշ՝ միտքա եկան Պ. Պեռնէկի տուած խորհուրդն, և հալա բառին նշանակութիւնն. ըրած անմոռութեանս վրայ և ևս համոզուելու համար՝ Զափար-խանէէ կելնեմ, ու կ'երթամ՝ ի կարաւանատունն, ուր զրեթէ ամենայն ուղեղը իջևաներ են: Գաւթին կամարաց տակ տու՝ ի կտիս քանի մի ծխող ճրագաց լուսովն, կը տեսնեմ քօջարկեալ կանոյը, որ լացող տղայոց զգեստ կը հագցնեն. ծառայք ալ ուրիշ կողմէ մը կրակ կը վառեն, թէյ և կամ նոյն աւուր պէտք եղած կերակուրը պատրաստելու համար: Այս ամբողջ բազմութիւնը ուշ ելուծ է Դաւրիթէն և գիշերոյ մաս մի ճանապարհորդած է, հետևաբար ուղի ինկնալու ամենսին շտապ մը չունին: Ջիերն հանդարտ իրենց գարին կ'ուտաեն, ջորեպանք իրենց ոչխարենի վերարկուաց մէջ պատառուած՝ այն չափ ժխոր կը հանեն խորդալով, որչափ տղայք՝ կանուխ ելնելէն վախցած: Դարձեալ բնակարանս կը դառնամ, ուր հանդիստ ժամանակ կ'ունենամ անցդութեան օգտակարութեանց վրայ խօսրէելու:

Օրն ծագելու վրայ էր, հետզհետէ աղջաղակը կը սկսին լսուիլ, շարժա-տարքն վերջապէս վեր կու գան մեր մաքրէքն աւունելու համար: իննառուն ուղիորդ ենք զրեթէ: արք, կանայք, արդայք, մալլայք և ծառայք, հանդերձ հարիւր և յիսուն ու աւելի բեռնա-բարձ գրաստուք: Յառաջնց կ'երթան զօրաւորագոյն ձիերն Անտարուսիոյ ջուսոց պէս զարդարուած, ամենայն մեծութեամբ զանգալիներ կը ելով վրանին: յորոց ոմանք վզէ կախուած՝ բոժոժ-ներու չափ փոքր են և արծաթի հնչա-կան ձայն մը կը հանեն, ոմանք յի-սուն հարիւրորդամէդը երկայն անսա-նոց առ ի կող կախուած են և ստուար եղանակ մը կը զարնեն մայր եկեղե-ցւոյ մեծ զանգակի նման: իրենց հըն-

շինն՝ կարաւանին մէկ ծայրէն ՚ի միւ-սըն կը լսուի, և ընթացից արտգու-թիւնն կանոնաւորելու կը ծառայէ: Այդ խառնակ ձայնաբանութիւնն՝ ա-խորժալուր է երբ հեռացուի անկէց, և անոր արտաքոյ կարդի քաղցր ներ-դաշնակութիւնն երգեհոնաց կամ ան-տառաց աշնանային հողմոց ողբաձոյն լայտնքը կը յիշեցնեն:

Յետոյ կու գայ կարաւանին հոգեռ-րական առաջնորդն. բարձրահասակ այրած դիմզը մոլլայ մ'է, սէյխտաց թխագոյն կապյոտ փաթթոցն անցու-ցած և գալիմբար պճնաւոր զգեցած: իր երիվարին երկուստեք կախուած են պէտք եղած ամենայն կարասիքն. լուաց-ման լական, գալիխանի պարկ, սամո-վար, կատսայք, և այլն. իսկ ինքն ծած-կոցաց և կապերախց զէզի մը վրայ նըս-տած՝ գրաստան բարձրէն կարծես հա-ւասարապէս կ'արհամարհէ զմարդիկ և զանասուն: Ուղի ինկնալու ժամու-նակին կը սպասէի որ ուխտագնացու-թեան դրօշակը պարզէ, և Մէկէտի Ռէկա իմասմի հրաշագործութիւնքն եր-գել տայ, որոյ գերեզմանին կը տա-նէր իր մարդահոյլ հօտը. բայց երկու-անհաւատիցն ներկայութիւնն իր ե-ռանդն այլայլիրավ այգպիսի բարեպաշ-տական դործէն հրաժարելու բացար-ձակ ստիգեր է զինքն: Անոր վրէմը կ'առնու՝ կեղծ ու պատրուակեալ նա-յուածք մի ճգ ելով ՚ի մեզ, և ամէն անգամ որ իրեն կը մօտենանիք: երեսը կը դարձնէ զմեզ չըարեկելու համար:

Մէնք անոր եակէն կ'երթանք. չորս կողմերնիս տասնուհինք՝ և տասնուովեց տարեկան ողայոց խումբ մի կայ, որ առաջին մեծ ուղեղորսաթիւն մ'ընելու համար՝ շատ ուրախութեան մէջ են: Ամէն վայրիկան իրենց նստած բե-ռանց կոյտէն վար կը զլորին, կ'ինկ-նան, բայց մէկու մը հոգը չէ: միթէ կարելի է որ ուխտագնացութեան ա-սեն մարդ վիստուի:

Զկանայս տանող ջորւոց երկուստեք՝ ցած արկզ մը կայ, յիսուն հարիւրոր-դամէդը երկայն ու քառաստուն և հինգ-

լայն, որ պարսկերէն գաձավէի կը-սուին : Այս արկեղաց վրայ փայտէ շրջանակներ կան կանաչ պաստառաւ ծածկուած, որ զկանայս յանձրես, յարևէ և մանաւանդ յանզգոյշ տաց կը պաշտպանէ : Այս եզական կտուաց մէջ մտնելն շատ դիւրին բան չէ . սանդուխ մը յեցուցանել հարկ է ենելու համար, և կանանց մտնելէն վերջը սանդուխն կը հանուի, և գաձավէին տակ կը կապուի մինչեւ 'ի յետագայ մանգէլ (տուն) : Որչափ ալ երկար լինի հանգյցն՝ պարսկուհիք երբեք սուք չն զներ գետին, այլ ծածկոցաց կոյտի մը վրայ նատած, մանաւանդ թէ կծկած չորս կողմերնին կը ժողովն գալիան, կերակրոյ պաշարք, ձի նստելու անկարող մանկունք և կաթնկեր տղայքն :

Տիկնանց գաձավէնի չորս կողմն կեցած են հինաւորց ծեր սպասաւորքն և նախանձու էրիկքն : Եթևնաց մին՝ առնուազն ութ իին ունի հսկելու, և ամենախիստ խզիւ կը կատարէ սոյն փափուկ պաշտօն։ պէտք է մեծ անձ մը լինի, ծառայից բազմութենէ և գաձավէկից ճոխութենէ դատելով։ Իր տիկինն և անոր մանկունքն ատանող երիվարը՝ երիտասարդ պատանի մի կը վարէ, որոյ վարդ ու շուշան երեսն և վառվառն մոտացի հայեցուածն՝ աշքերս կը դրաւեն . անոր զլուխն գերծած է և ոչխարենի մուշտակով անցուած կը գտակ մի դրած է . զգեստն է բամբակով լեցուած գոյեան մը, որ գոտով մէջքը կոպած՝ բրորչի վայելուչ կազմուած մը կ'երեցընէ : Այս գեղեցիկ մանուկո միծ ընտանութիւն ունի տիկնանց հետ, որոց ոչ ոք կարող է խօսք մի ուղղել. կ'երթայ, կու գայ, միշտ ուրախ և զուարթ, մէկ գաձավէլէ 'ի միւսն բան կը տանի կը բերէ, իր ձայնովն յամրընթաց երիվարքն կը խրախուսէ, գալիան կը վառէ և կը ծխէ, Մարց առագաստից մէջ կէս խզուած լացող տղայքն իր բազկաց մէջ կ'առնու կամ ուսոց վրայ կը դնէ տանելու համար, և գրեթէ բոլոր ուղին հետևակ կը քալէ չարվատարաց պէս :

կը թողում որ կարավանն անցնի, և վերջապէս կը գոնեմ իմ ծառաքս վերջնիթեր մասին մէջ :

— Ովէ և ուրեմն այն մանկահասակ պատանին, որ առաջն գաձավէնիր կը տանի . կը հարցընեմ անոնց միոյն :

— Բիշխւետմէդ մ'է, կը պատասխանէ ինձ . Ազան (տանուտէլն) իր իմաստութեամբն տեսնելով որ տիկնանց աղախնայքն առանց անպատեհութեան չեն կրնար ամէն հանգոյցներու արտաքին ծառայութիւնքն ընել, հետն առած է զօրաւոր՝ արի քրդուհի մի, անոր զլուխն գերծեր է և առնացի զզեստ մը զզեցուցեր է, որպէս զի առանց գայթակղութեան բաց երեսզք կարենայ շրջիլ : Ալի, այս է իրեն զըրուած անունն, տիկնանց՝ առ որս մարդ չի համարձակիր մօտենալ՝ ամենայն ծառայութիւնքը կ'ընէ :

25 Ապրիլ . — Երէկ իրիկուն՝ ժամն չորսին, անապատ երկիր մի կտրելէն վիրջը, փառաւորապէս մոտանք 'ի Միհանէհ, փոքր բայց խիստ հին քաղաք մը : Միհանէհ վիթխարի մուկներու տեղն է, որոց խածուածքն կրնայ մինչեւ երկու աւուր տենդ և նորատի տղայոց մահ պատճառել . այս միջատաց առած վէրքըն՝ երկար հանգոյցներու հոգնածութեամբն շուտավ թունաւորուելով, ծանր հիւանդութիւններ պատճառած են 'ի կարաւանատուն՝ անկասկածաբար իշեանող օտարականաց : Տեղացոց հիւրասիրութիւնն չզօրեց ապահովցընելու զմեզ մուկներէն, և աւելի ընտրեցինք անդդիական հեռագրատաւնն երթալ բնակել, ուր երկու երիտասարդ չայեր կը բնակէին :

Հազիւ մէկ բեսինքն իշեցուցած էին, իմացուցին մեզ գերխիւրտա (Աստուծոյ պատկերին) այցելութիւնն : Այս անձըն ամենույնի զործակատարն է . անոր պաշտօնն է արդարութիւնն ուղղել, հարկ ժողովել և կուսակալաց զրկել թագաւորական բանակին տարեկան հաշիւն : Իր մտնէ 'ի գաւիթն, ըստ սովորութեան ամբոխ բազմութիւն մը հետն առած, ամենուն ձեռքն գալիա-

նը վառած։ իրեն համար պատրաստուած գորդի մը վրայ հրաւիրեցինք զի՞նքը նստելու։ ամբողջ բազմութիւնն անոր չորս կողմն կը կծկի, ընկերական դասակարգի աստիճանաւու։

— Ողջոյն ընդ ձեզ ձեր յարգութեան առողջութիւնն լաւ է, կը հարցընէ Աստուծոյ-պատկերն ։ ձեռքը սըրտին վրայ դրած։

— Փառք Աստուծոյ, լաւ է ։ կը պատասխանէ էրիկու։

— Ձեր յարգութեան առողջութիւնն լաւ է։

— Ձեր կարողութեամբն, շատ լաւ է ։ Ձեր յարգութեան առողջութիւնն ալ լաւ է։

— Ձեր յարգութիւնը քանի որ այս երկրս մտեր է, շատ լաւ է ։ Երկարատեսն է որ գերինիդ կը փափաքէր իր մեծարանքն ընելու ձեր յարգութեանն։

— Օրհնեալ է Աստուած։ ծառանուդ պարտիքն էր մանաւանդ առ ձեզ կանինելու։

— Մեծապէս շնորհակալ եմ ձեր յարգութեանն ։ գերինիդ միշտ պատրաստ է զայն կանինելու։

Լուութեամբ մերթ ընդ մերթ ընդ հասուել ողջայնքս լըննաւլէն վերջը, Քէդ Խիւտա կը հարցընէ մեզ մեր ուղերութեան նպատակն և Բնչ աղդէ լինենիս։ և կը մեկնի աղօթերով առ Աստուած մեր թանկագին կենաց վրայ հսկելու։

Այս զգրծակատարիս զգեստն է ըսպիտակ բամբակեայ տափատ մը։ նոյն դունով կոնկապարդ վերարկու մը մէջ քըն ամփոփուած, որոյ վրայ կը փայի առիւծն և թագաւորական զինուց արփին։ իր կարճ փափախն՝ արբունեաց նորածնութեանց հակամիտելուն նշան է, վասն զի գեղջ բնակիչք թիւրթմէն բոլորաձև փափախուր կը գործածեն դեռ։

Հաճին՝ իր պանդուխտիքը կրցածին չափ քիչ շատ աղեկ տեղաւորելէն վերջը, եկաւ իմացընելու մեզ գիշեր ժամանակ՝ թէ կանանց խոնջաթիւնն և մանաւանդ ձիոց աղբաշաղախ ճանապարհէն քաշած նեղութիւնն կը ստիպէր

զի՞նքը որ մը կանդ առնլու ՚ի Միանէն։

— Աւելի աղէկ, պատասխանեց էրիկու։ ես յառաջ կ'երթամ, աւ ելի ժամանակ ՚ի Տօխդարէ-Բօլ կենալու համար։

— Անկարեցի է, Սահէպ, կողմերս ապահով չեն ։ թերես ձիերս գողանան ձեզմէ։

— Հածի, դարձայ բախ այն ատեն։ ցաւով կը տեսնեմ որ ամէն խօսքերուդ մէջ աւելի կենդանիներդ քան թէ ու զեւրները կը հոգաս։ և սակայն մէկ և միայն հաւասարատպէս քու փոյթդ պիտի վոյշէին։ Վաղը առաօտ արշալուսոյն՝ երեք ձի զրկէ մեզի, թէ որ գոզանան կը վճարին։

— Ալահ քերիպ (մեծ է Աստուած), միմւաց սրսոտ մարդն ու դնաց, թողլով որ ուզածնուու պէս շարժինք։

26 Ապրիլ։ — Օրը ծագելու վրայ էր, միայնակ եղանք ՚ի Միանէն։ Հայ ծառայով մը ։ Ծածկոցըն կապուած են, լուսանկարի կաղմածնիս և երկու աւորք պաշար պայուսակաց մէջ են։ հրացաննիս գնդակով լեցուն՝ թամբին առ ՚ի շեղ դրուած են, և երկու զոյտ ռէվոլվու մեր գօտիէն կախուած են։ Հրածգութեան այսչափ պատրաստութիւնն յուսամ որ վախցինէ պիտի զաւազակս եթէ Հաճիի ձիերը գողանալու համար ձակին։

Ռւղոյն ձախակողմն վազեմի բերզի մ'աւելի աւագ որմնունքն կը տեսնուին, որոց վրայ անշարժ կեցած են մերկապարանոց անկեղք. իսկ աջակողմն երկոյն զիմ մը կայ ծաղկազուարճ պըտզատու ծառոց։ զիթիւրի կաղամախեաց մէջ ճառաւղելով կը վիստան գոյնզգոյն փեարազարդ թաշուններ, ու մանց գլուխն, աղին և թեսոց ծոյլքն՝ սևագոյն, իսկ թիւկունքն և փորն՝ սակեցոյն գեղին։ ումանց ալ թէիքն կապոյս են, մարմինն ու թաթքն ճենացի վարդագոյն, սրոնց՝ տեղացիք կապոյս ճափ կ'ըսեն։

Ճախճախուտ մը որոյ մէջ ճնգիւ չափ կ'ընկաղմին մեր երիվարբն, կը հասցընէ զմեզ ՚ի կամուրջն Միանէն։

Հինդ վեց ձախադէմ մարդիկ կ'առաջ-
արկեն առաջնորդելու մեղի . սակայն
մենք չնորհակալ էը ինինք, և Քա-
ֆլան - Քուհ կամ Տիգրիսի լեռոն կը
սկսինք Անհել, հետերինիս բարի տէրպիշ
մ'ունելրվ, զոր անկարելի է մեզմէ հե-
ռացընել, Աւշին՝ բաւականապէս աղէկ՝
կարծես մարդոյ ձեռաց դործ է . ուղ-
ղաձիգ կուերու վրայ և կիրճերու քո-
վին կ'անցընէ զմեղ, յորս փոքր հեղե-
ղաներ կ'ընթանան : Լեռն երժաւալվ
վայրենինի երեղիթ մի կ'առնու . վերջա-
պէս գէշ օգուզ այնպիսի գժուարամն-
տոյց սար մը կը հասնինք, ուր Տաճիկը՝
երբ տեղւոյս տեարքն էին, իրենց զօր-
քըն ասկէց անցընելու համար՝ սարա-
ւանդին մէկ մղն երկայն ճամբուն վը-
րայ երկու կովմի քար զնել տուին : Մեր
երիվարքն կանդ կ'առնուն շոնչ առնե-
լու համար, ես ալ ատեն կ'ունենամ զե-
ղեցիկ տեսարան մը վայելելու : Քա-
ֆլան - Քուհ Ըլրին ստորոտն՝ որ Ատըր-
պատականի և իրաքին սահմանագիծն
է, կը սկսին տարածուիլ Միանէհի դա-
լարագեղ դաշտավայրքն, որոց վրայ
կ'իշխեն էլպրուզի ձիւնապատ գագա-
թունքն :

Գարնանային գեղեցիկ արև մը, սա-
րին միւս կովմի թողած ցրտաշոնչ
հողմոյն յաջորդելով՝ լերանց շացուցիչ
սպիտակ գագաթանց և կրային ժայռից
վրային՝ կ'անդրագարձնէ իր ճառա-
գայթքն : Զառ ՚ի վայրին կէս ճամբուն
վրայ Քիուիլու - Սու Ճորյն մէջ կզզիա-
ցեալ լեռ մը կ'երենայ, որոյ գագաթան
նեղ տափարակին վրայ շէնք մի կայ,
Տոխդարէ - Ցօլ (օրիորդի զղեակ) ա-
նուամբ ծանօթ տեղւոյս մէջ :

Վայրագ շինուածքիս կառուցումն
խիստ հին է, կ'ըսեն՝ թէ Արտաշիր եր-
կանաձեռն (Յունաց Արտաշիսի) ժա-
մանակն շինուած է, ապստամբ իշխա-
նուհոյ մը բանտի ծառայելու համար :

Մեզի հետ ուղեկից տէրվին՝ կըն-
ուեալ երեազք, բայց զգայուն բնաւո-
րութեան տէր մարդ մը, ուրիշ վէպ մը
կը պատմէ :

« Թագաւոր մը չքնաղագեղ դուստր

մ'ունէր, բնաւորութիւնն քայցր, հա-
սակն նոճի, այտքն լուսնի, շրթունքն
յակնթի, պարանոցն արծաթի, զնաց-
քըն փտախանի, ձայնն սոխակի . մըշ-
կահոս էր . կը շացընէր զաչս, կեանք
կը ներշնչէր և կը հրապուրէր զիրտաւ:
Այս բամբիչն մարդկութենէ խորչե-
լով միաբը զրած էր փախչել յաշխար-
հէ, եկեր է այս խորին միայնութեանս
մէջ իր գեղեցկութիւնքը ծածկելու :
Այս ճանապարհ, ոչ ուզի կար՝ որ այս
արծուեաց բնոյն, ուր զգեակն շինել
տուած էր, մերձենալու թողուր : Այ-
սանդուգն մահացուն կրնար այս ան-
մատոյց ժայռին վրայ ելնելու համար-
ձակիլ :

« Ես սակայն օր մը մտնկահասակ հո-
վիւ մը, գեղեցիկ՝ Յովսեփայ պէս, տե-
սած լինելով զիշյսն՝ համարձակեր էր
Երին սեպացեալ կողերց վրայ ելնելիր
այծերովն, և սկսեր է երգել :

— Երկնաւոր հրեշտակ մը՝ աննման
գեղեցկութեամբ այս երկրիս վրայ՝ ե-
րկեցաւ աշացս : Իր երեւոքն եղան իմ՝
այսց դիւպա (Մէքբէի ուղութիւն).
իմ ողբերս աշխարհիս երջանկաց ուռ-
շւ պիտի շլուին . բայց յայտնեմ պի-
տի ցաւերս անոնց՝ որ իմ վշտացս ցա-
ւակից ենն իմէ վայրի տատրակն լսէին
հառաջներս՝ կու լային ինծի հետ . ուու
միոյն անզգայ կը մնաս . պիտի շողոր-
մին ցաւոցս : —

« Դշիոյն ՚ի սկզբան խիստ և անողոք,
յետոյ կակլացաւ երդշին ձայնովն, որ
դաւթայն պէս մեղմ ու քաղցր էր :

« Նորախայծ խարդոցն թթու է . եր-
կու երեք օր համբերէ՝ կ'անուշնայ .
կ'ուղես սիրտդ մէկու մը չուալ . աշքերդ
փակէ :

« Երբոր հեղեղատին ջուրն սկսու-
յոգել, մինչեւ արգելու հովուին գալ
դշանոյին ուաքն երդելու, այն ատեն շի-
նել տուաւ Ճորյոյն մէջ տեսած կամուրջ-
նիդ . որոյ անունն մինչեւ ցայսօր Տոխ-
դարէ - Ցօլ կ'ըսուի : ի՞նչ բան կարսղ
է երկու սիրելիքն յիրերաց անջատել,
եւ ոչ յլլիքսանորէ կառուցեալ պա-
րիսպին կրնան անոնց արգել դնել » :

— Խնչպիսի հրաշտվի աշխարհ մը տաւ-
րի՝ քու երկակայութեանդ ուշա-
դիրը, Տէրվիլ. ըսի պատմողին. կիւ-
լիստանի վարդքն կը բուրեն՝ ՚ի շրթանց քոց. Մատոի և Հոփիզի նախ-
նեացդ պէս կը խօսիս: —

Օրիորդի գղեակն աղէկ համրաւ չու-
նի կողմերուս մէջ. երկար ատեն աւա-
զակաց հոչակաւոր ցեղին ապաստա-
նարանն եղած է: Այս սրիկայքս բոլո-
րովին հալած ելու համար, Մեծն Աբաս
անոր բարձր պարիսպները քանդել տա-
լու ստիպուեցաւ: Յամին 1672 երբ
Շարտէն կ'ուղեծ մէկ այս կովմերս՝ ար-
դէն իսկ շատ աւերեալ էր զղեակս:
ասոր վաղեմի տեարց յաջորդքն բարի
զեղացւոց պէս կ'ապրին իրաք Անէմիի
մէջ: Դժբաղդարար ուղերոց հա-
մար, այս աւաղակքն յաջորդներ անե-
ցան, և Պ. Պեռնիէ յանձնեց մեզ առա-
ւելու լիսէմենթիւննիս Քաֆլան-Քուէն
լեառն անցնելու ժամանակ: Վերջին
տարիներուս մէջ անդդիացի սպաց մը՝
Պ. Պրովի, թագաւորի երկը սուրհան-
դակը և քանին մի պարուիկը վաճառա-
կանք: Միանէհի և Օրիորդի կամրջաց
մէջ սպաննուեցան:

Զէն ՚ի ձեռին կը բանանք լուսանը-
կար կազմածնիս:

Քսան և չորս մէդր բարձր՝ հաւեկըթա-
ձե աղեղ մը՝ եր՝ու կողմէն տասն և
եօթն մէդր բարձր կամարաց վրայ յե-
ցած՝ կը բարձրանայ գետոյն խոր ջրոց
վրայ, որ տարւոյն վից ամիսն անհուն՝
անցանելի է: կեդրոնական կամարին
ծայրն յիսուն և երկու հարիւրոդա-
մէդր բարձր արձանագրութիւնն մի կայ
ուկեղիր՝ կապոյտ կիտուածակերտ են-
թակայի վրայ: Այս փաղվուն զար-
դագիրս կամրջին հին կղմնարաց հետ
պանչելի կերպով կը համաձայնի, և

միանդամայն վսեմ մեծութիւն մը կու
տայ բովոնդակ զործոյն, զօր կը բազ-
մագատկեն շրջակայ վայրագ լիբանց
գօտիներն, թիրես արձանագրութիւնն
կամրին շինութեան ստոյդ թուականն
իմացընէ, բայց զեան ուռեացած լի-
նելով պարսկերէն բնագիրը կարդալու
չափ մօտենալ անկարելի է մեզ, նոյն
իսկ աղէկ գիտակի մը միջոցովն Սա-
կոյն նման շինուածոց հետ համեմա-
տելով՝ կրնանք իր հնութիւնն մինչէ ՚ի
կէս երկաստաներորդ գարու հանել:

Գլշերն կը վարէ զմեզ անափ՝ բռնա-
դասելով խեղճ զիւզ մ'իշեանելու, որ
փարստի մը հեռու է կամրջէն: կա-
րաւանք ոչ երբեք աստ կանդ կ'առ-
նուն, որով և ոչ իսկ կարաւանստուն
կոյ հոս, և շատ նեղութիւն քաշեցինք
մինչեւ տեղ մը գտանք աղքատ գեղա-
ցւոց մը քով, միւս ընակիցքն չուղելով
անմարդուր անձինք տռներին ընդու-
նելու: Բնատանիքն խառն ՚ի խուռն հա-
ւաց և աղաւանեաց հետ մէկտեղ կ'ապ-
րի: բնականապէս այս կարեոր հա-
ւեղինաց տեղն կը արուի մեզի, կարե-
լոյն շափ յարմարելու է, վասն զի կամ
այս որչա և կամ բացօթեայ իշեանել
հարկ է ընտրել. օդն խիստ ցուրտ լի-
նելով չի թողուր մեզի ընտրութեան
վրայ արակուսել:

28 Ապրիլ. — Երկու վերջին հան-
դոյցքն շատ ասածանելի եղան. այսօր ալ
տասն և երիք ժամ թամբի վրայ ան-
շարժ մնացինք. ուստի Զէնճանի մօտե-
նալուն ուրախութիւնն հասարակաց
է: շարվատարքն կ'ուրախանան իրենց
ձիոց վարձուց երկրորդ մասն առնե-
լուն համար, իսկ ուղեղորդ՝ օր մը ամ-
բողջ պիտի հանդշին աստ և քաղաքին
գեղեցիկ վաճառաստեղեաց մէջ իրենց
պաշարները պիտի հոգան:

Կը շարունակուի:

